

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՀԱՅԵՐԷՆ ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆՈՎ ԺԵՆԱՊԱԿԵԱՅ ԱՆՕԹՆԵՐ



Յարձակակեայ Կուտինահայ իրերու տունքեր կրբեմն հաւաքածոներու մէջ կը հանդիպինք նուրբ խեցամաններու, որոնք յարձակակեայ չեն, այլ՝ ճեմապակեայ:

Ճեմապակեայ անոթներու, շինութեան համար կը գործածուի յարձակակեայ համար գործածուած կաւն թուրոյի տարբեր տեսակ կաւախմոր մը, գաօլիմի կոչուած, որուն սկզբնական գիւտարարները եղած են չինացիներ: Չինացիներուն առաջին անգամ արտադրած եւ Չինաստանէն շատ կանուխէն արտածուած այս ամաններուն եւրոպացիներ ծանօթացած են Պալազիոթեան ատենէն: Եւ որովհետեւ եւրոպացիներու անծանօթ մտնացած էր Նիւթը որով չինուած էին այդ ամանները, եւրոպացիք զայն կոչած էին «բորսըլէյն», այսինքն՝ խեցեղէն, զայն ատոր նմանցուցած ըլլալուն համար: Անգլերէնի մէջ աւելի սովորաբար «չայնար կոչուած է Չինաստանէն ներմուծուած ըլլալուն համար: Հայերէնի մէջ, զուցէ՛ նկատի առնելով ամաններու ծագման երկիրը, կոչած ենք «ճեմապակի»: Այս մասին Հոս կարելի է երկարել ու ընդարձակել, բան մը՝ որ աւելորդ կը սեպեմ, քանի որ կան ամէն լեզուէ համարուող կամ ընդարձակ աշխատութիւններ ու դերքեր, որոնք մանրամասն կը ծանրանան այս նիւթին վրայ:

Ինչ որ մեզ Հոս կը հետաքրքրէ սա.է՝ որ կան ճեմապակեայ ամաններ որոնց վրայ հայերէն յիշատակարաններ կը գտնուին:

Ճեմապակիի արտադրութիւնը Հայոց մէջ ծանօթ էլ էինքի: Դուինի պեղումներէն յարձակակեայ մեծաթիւ սմբողական եւ կոտորուած ամաններ ու կտորներ Հասած են մեզի, սակայն ճեմապակեայ իրեր չկան: Արդարեւ Հայ մարպետները յարձակակեայ կրեային գրեթէ ճեմապակեայ շաի նուիր պատրաստել, սակայն յառաջ եկած նիւթը

ճեմապակի չէր, այլ՝ յարձակակի: Նոյնիոկ Կուտինահայ յարձակակեայ գործինը կըրցած են այնքան նուրբ անօթներ պատրաստել, որ հազիւ կարելի է գտնուիք զատել ճեմապակի գործերէ: Իմ հաւաքմանս մէջ կան մէկէ աւելի խիստ նուրբ սափոր, դաւաթ, աման, թաս, որոնք գրեթէ ճեմապակիի նման են եւ նոյնքան նուրբ: Ասոնք արտադրութիւններ են Կուտինահայ յարձակակեայ գործներու, որոնք արտադրած են, այս կտորիերը 250 տարի մը առաջ:

Լաւ կենցաղավարութիւն կամ նուրբ իրեր սիրող Հայերու համար ալ շատ կանուխէն ճեմապակեայ իրերը մեծ յարգ ունէին ու կը փնտռուէին: Ասոնք այդ իրերը ձեռք կը բերէին Չինաստանէն կամ Հ՝դկաստանէն, իսկ ճեմապակիի Եւրոպայի մէջ արտադրուէին (1708-էն սկսեալ) յետոյ՝ Եւրոպայէն:

Դժուար չէ մասնագէտին համար եւրոպական ճեմապակիի զատել ասիականէն: Այդ պատճառաւ մենք պիտի կրնանք Հոս նշանակել թէ՛ մեր ներկայացուցած հայերէն յիշատակարաններով իրերը իրապէս ո՛րք չինուած են:


Աղեքանդը կաթողիկոս Ջուղայեզի էլմիանէն 4 Դեկտեմբեր ՌժԾԶ (1707) թրւակիր նամակով մը շնորհակալ կ'ըլլայ Նոր Ջուղայեզի Պարոն Սաֆրազին, անկէ ստացած ճեմապակիներու, համար, գրելով. «Ահա Տէր Պաշտտուրբի առաքեալ գաղցն (իրերը) կատարեալ գրածիդ տօնկալով (պարունակութեամբ) մեզ հետ սաղ ու սալաւաթ (ողջ եւ ապահով) որ մէկ թաս եւ ոյ էր բեկեալ...: Այլ գի՞նչ եւ ինչ տուն պայծառացուցիր չինիով (ճեմապակիով) ոյ միայն մենք վաչկեացք ի բարութեան քում, այլիւ Դապումք եպիսկոպոսք եւ վարդապետք մեծամեծք, եւ այլ տեղաց Առաջ-

նորդք որք պատրաստ կային ասդ. ամենեցուն մասն եւ բաժին շնորհեցաք. այսինքն մէկ մէկ սաղմ (պնակ), մէկ մէկ դաւաթ, մէկ մէկ Ռայպաքի, մէկ մէկ թառ. զոր առեալ օրհնեցին զարեւ. քո եւ որդւոց քոց. եւ ողորմիս ասացին ծնողաց քոց...» (Իմ հրատարակութիւնս, «Հասկ», թիւ 6, 1959, էջ 245-6: Առնուած Նոր Զուգայի դիւանէն):

Ասիկա կը բացատրէ կերպերէն մին՝ ճեւնապակեայ անօթներուն մեր կենցաղին մէջ ներմուծուելուն: Բնակաւն է շինք դիտեր թէ որքա՞ն նուրբ էին այս կտորները: Ապահովաբար անոնց վրայ յիշատակարան չկար, քանի որ անոնք այն ատեն իջմիածին եղողներուն կը բաժնուէին:

Հայերէն յիշատակարանով իրերով է որ կը զբաղինք:

Երուսաղէմի մեր վանքին մէջ կը պահուի երկու շաբթ խաչակիր դրօշակներու մէջ դրօշակակիր Գառն Աստուծոյ կրող սուկնկար դիւանչան մը ունեցող պնակ մը (Նկար թիւ 1): Այս պնակը Զինաստան շինուած է եւ կը պատկանի Լօրսոփ կոչուած ճենապակիներու տեսակին, որոնցմէ բաժական մեծ թիւով կ'արտածուէին Եւրոպա, հոն եղող մեծ պահանջը զոհացնելու համար: Շատ խոշոր մաս մը նոյնիսկ եւրօպացիներու համար մասնաւորաբար պատրաստուած էին, երբեմն եւրօպական տեսաբաններով եւ տարազով մարդոց ու կիներու



Նկար թիւ 1:

Նման յիշատակութիւններ անարակոյս գտնուելու են Հայերէն վաւերաթուղթերու մէջ: Մասնաւորաբար Նոր Զուգայի դիւանին կտակներուն մէջ տրուած թողմներուն ցանկերը պարունակելու են յիշատակութիւններ ճենապակեայ իրերու: Առ այժմ ասիկա շատ կարեւոր չէ մեզի համար հոս, քանի որ մենք որդւթիւն ունեցող եւ


նկարներով, երբեմն եւրօպական դիւանչաներով, յիշատակարաններով եւայլն: Կրեւի թէ այս ալ Հայու մը ասպարանով պատրաստուած էր, քանի որ ինչպէս նկարն ալ ցոյց կու տայ (Նկար թիւ 1), պնակին կեղծոնը եղող դիւանչանին վահանը բաժնուած է երեք մասերու, որոնց վրայի կից երկու մասերը իրենց մէջ ունին Գ եւ

ՆԱԳՐՈՒՄՆԵՐ, սակեգիր, իսկ վարի բաժա-
նումը ունի 1775՝ որ անտարակոյս: Թու-
կանն է ամանին ստացման եւ շատ հաւանա-
բար շինութեան ալ:

Ուրեմն հոս ունինք պնակ մը որ թէեւ
ունի Հայերէն յիշատակարանն Գ եւ Մ գրերը
եւ 1775 թուականը եւ սակայն Հայկական
գործ մը չէ: Զինանշանը գուցէ ենթադրել
տայ որ եկեղեցական մը եղած է պնակին
տէրը: Սակայն եկեղեցական մը պիտի տար
իր եկեղեցական աստիճանը՝ վարդապետ,
եպիսկոպոս եւ այլն: Աւելի ճիշդ պիտի ըլ-
լայ աշխարհական մը նկատել պնակին
տէրը՝ Գ. Մ., Դժբխտաբար ինքնութեամբ
կը մնայ անձանօթ:

ԹԷՆՏՈՐՈՍ ՂԱՅՐԱՊԵՏԸՆԷ Երուսաղէմի
Հայոց Պատրիարք Թէոդորոս Խորենոսցի,
կոչուածն է, աշակերտը Գրիգոր Պատրիարք
Շղթայակիի, եւ վերջնոյս կտակագրով այ
Պատրիարք Երուսաղէմի Հայոց 1752-1761 Ն
Ուրեմն այս անթուական պնակը սեփակա-
նութիւնը եղած է Թէոդորոս Պատրիարքին
1752-է վերջ եւ 1761-էն առաջ ստեղծ մը:
Պնակն ալ կարելի է դատել իբր այդ ժամա-
նակի գործ:

Քանի որ Երուսաղէմի մեր վանքին նման
իրերուն մասին խօսել սկսանք, վերջապէս
յիշենք քանի մը ոսկեհար գաւաթներ ալ
(Նկար թիւ 3), որոնց վրան գուրտէն միա-
տող գաւաթին շրթունքին մօտ կը կար-



Նկար թիւ 2:

Դարձեալ մեր նոյն վանքի Պատրիար-
քարանի դահլիճին մէջ ապակեղարանին մէջ
կը պահուի վերնոյի պէս ԼՈՐԱՌՓՊ պնակ մը,
որուն ներքին եղբրը գլխատառ գրուած է-
ՎԵՆԾԱՅԵ(ցա)Ի ՎԱՅԵԼՈՒՄՆ ԱՐԶԻ Ե-
ՊԻՍԿՈՊՈՍ ՏԵՄԻՆ ԹԷՆՏՈՐՈՍ ՂԱՅՐԱՊԵ-
ՏԸՆԷ (հոս բոլորովով ամբողջացուցինք սը-
ղազարութիւնները): Պնակը զոր հոս կը ներ-
կայցանք (Նկար թիւ 2), զժարուեստով
ինամեալ գործ մը չէ՝ եւ սակայն շահեկան
է իբր Հայերէն յիշատակարանով նմոյշ մը
ոչ-հայկական շինութեամբ իբի մը: Ինչպէս
անտանք, թուական շունի պնակը: Պնակին
յիշատակարանին մէջ յիշուած ՏԵՄԻՆ

դացուի. «ՄամաՅ ՄԱԹԻՈՍԻՍ ՕԶԱՆԻՍԻՍ
ՎԻՈՐՈՆ ԷԷ)ԴԱՊԵՏԻ ԹՎԻՆ ՈՒՄՆ» (1795):
Այս գաւաթները Գերմանիոյ Տրէզորէն քա-
ղաքին Մայսլընի մեծահամբաւ ճենապակիի
գործարանին մէջ շինուած են, ինչպէս որ
գաւաթին տակ աշխատանոցին վաճառա-
նիչն ալ ցոյց կը տայ: Վաճառանիչն աշ-
խարհածանօթ է, կապոյտ գծուած գիրքը
խաչածեւոյ անբերով Կոտիմաշայ յախ-
ճապակեգործները 1750-ական թուականնէ:
րուն սիսած էին գաւաթներ շինել եւ կեղծել
ձոյք վաճառանիչները, անոնց համար: շատ
հազործելով: արեւելքի տեղ-մասնականներ-
րուն մէջ, քանի որ մահմեդականները կը

խորշէին: սուրճ: իմեկ-խաչածեւ մը պարու- նակող գաւաթներէ, որոնց խաչածեւ վանա- ռանիշը որոշ կը յայտնուէր իրենց դիմացը նստած մահմետականներուն՝ երբ սուրճի գաւաթը շրթունքին կը տարուէր վերջին Համեղ ումպը ճաշակելու համար: Ասիկա այնքան կարեւոր պարագայ մըն էր, որ Մայսընի գործարանը 1785ական թուական- ներուն սկսաւ Թուրքիայէն սուրճի գաւաթի արտադրանքներ ստանալ սա պայմանով՝ որ անոնց տակ այլեւս վաճառանիւր չնկար- էր:

Ովքե՞ր էին յիշատակարանին մէջ յի- ւած ՄԱԹԷՍՈՐ և ՕՀԱՆԷՍԸ: Ընծայաւուն

րիարք Յովհաննէս Համատանցին (Պաղ- տատցի ալ կոչուած), որ վախճանեցաւ 1796-ին:

Շատ զարմանալիօրէն Մայսընի ճեն- պակեայ Երուսաղէմի 1795-ի գերութիւնայ սուրճի գաւաթներուն հարեւման ծաղկու- ժով սուրճի գաւաթի մըն ալ կը հանդիպէք Երեւանի Պետական Պատմական Թանգարա- նին հաւաքածօթին մէջ (թիւ 7185): Այս սուրճի գաւաթին դունաւոր նկարը վերջերս միայն ստացայ Երեւանէն: Տիկին Եգիսէ Մուշեղեան այսպէս կը նկարագրէ այս գա- ւաթը իր արժէքաւոր «Հայերէն Արձա- նագրութեամբ Աւստրիաներ» (Երեւանի Պե-



Նկար թիւ 3:

Մաթէոսն էր որ հաւանաբար նոյնիսկ Մոն- քէոս Վարդ. Բարիպղեանցն է, բնիկ Ակնցի որ 1794-ին Ս. Փրկչի եկեղեցին «չլինի»ով (յախճանպակիով) զարդարած է եւ այդ առ- թիւ յիշատակարան մըն ալ կը զետեղէ, որ- ուն մէջ կը յիշէ նաեւ որ «բաղում առօթս եկեղեցւոյս յաւելի»: Այս անօթները եթէ ոսկի ու արծաթ ըլլային, ան պիտի յիշէր այդպէս ըլլանիին: Ուրեմն կարելի է ենթադ- րել որ յախճանպակեայ կամ ճենպակեայ անօթներու մասին է խօսքը, որոնցմէ ըլ- լալու էին նաեւ Մայսըն 1795-ին շինուած սուրճի այս գաւաթները: Իսկ ստացող Օ- հանէսը գուցէ ըլլայ Երուսաղէմի Պատ-

տական Պատմական Թանգարանին մէջ) զըր- քին մէջ որ 1964-ին հրատարակուեցաւ Երե- ւան: «Թասի ձեւ ունի, ոսկեղոյն, կարմիր ու կապոյտ ծաղկազարդով: Տակի մասում գերմանական Մեյլդե (այսինքն Մայսըն, Յ. Ք.) քաղաքի յախճանպակու (սրբազրէ մեմուպակու) գործարանի գրողն է՝ (դիւրար մասամբ խաչածեւող զոյգ մը սուրճի, Յ. Ք.): Արձանագրութիւնը գրուած է գաւաթի ներքի մասում, երկու տողով, ոսկեղոյն տառերով. Ք(րիստո)սի ծ(ա)լ(ա)յ լուսա- հոգի՝ փարջուլա աղաի որդի մգ(տու)սի կարապետ աղաիս Ա(ստուա)ծ վայելուս

տացէ, ակէմ, քվիմ ԲՄԽԻ (1795)» (Անգ. էջ 76, թիւ 57) :

Ձարմանալի է ըրիք, որ Երուսաղէմի գաւաթներուն զծածեւերը հարեւման ըլլան այս գաւաթին: Կարելի է խորհիլ որ 1795-ին Տարջուլա աղայի որդի մգտնսի կամ մատնեսի Կարապետ Երուսաղէմ գտնուած էր (չուցէ այդ տանն ալ մատնեսի եղած) եւ այդ առթիւ Եւրոպայ Գերմանիո, Մայսրն քաղաքին մէջ շինել տուած այս սուրճի գաւաթը (կամ շատ հաւանարար գաւաթներ) ցոյց տուած էր Երուսաղէմ եւ զուցէ հատ մըն ալ նուիրած: Մտտիչոս ստոնք տեսնելով ինքն ալ նմանը ապսպրած կրնայ ըլլալ տարի մը վերջ՝ 1796-ին, եւ այսպէսով նոյն զարդաձեւ ծաղկումներով ինքն ալ սուրճի Մայսրն շինուած գաւաթներ ստացած կրնայ ըլլալ:

Մայսրնի վաճառանիչը բաց կապոյտով գծուած զիբար մասամբ խաչաձեւող զոյգ մը սուր է: Եւրոպայի մէջ առաջին անգամ ի Մայսրն ձեւնապակի արտադրուեցաւ: Ան կը գտնուի Գերմանիոյ Սաքսոնիա նախկին թագաւորութեան Տրէզնտէ մայրաքաղաքին մէջ եւ աշխարհաճանչ էր իր ձեւնապակիներով, որոնք այժմ թանգարաններու եւ անհատական հաւաքածոներու գեղեցիկագոյն զարդերէն են: 1750ական թուականներէն առաջ շինուածներ կան, որոնք երբեմն 50,000 եւ ակելի սուլար արժէքով կը ծախուին: Սուրճի գաւաթներուն վաճառանիչը ցոյց կու տայ որ անոնք շինուած են ձեւնապակեգործութեան վարիչ Մարգօլիսիի օրով: Սուրճերուն երախակալներուն վերեւ զետեղուած աստղը տարակոյտ չի թողոր այդ մասին: Մարգօլիսի Մայսրնի աշխատանոցը վարեց 1784-էն մինչեւ 1814 եւ այդ շրջանին Մայսրնի վաճառանիչ խաչաձեւող սուրճերուն երախակալներուն միջեւ ու վերեւ պատգ գետեղեց, Ուրեմն վերոյիշեալ սուրճի գաւաթները շինուած են Մարգօլիսիի օրով 1759-ին եւ 1790-ին: Ասոնք մասնաւորաբար մեզի համար շահեկան են յ որովհետեւ հայերէն յիշատակագրութիւններ ունին եւ

նոյն տանն ցոյց կու տան թէ որքան զարգացած էր Հայ աշխարհական եւ եկեղեցական անհատներու կենցաղավարութիւնը՝ որ այդ ժամանակի եւրոպական ամենարժէքաւոր, դնահատեալ եւ ընտրելագոյն ճեւապակիները կը նախընտրէին իրենց սեփական գործածութեան համար:

Տարիներ առաջ Հանդիպած եմ Հայերէն արձանագրութիւններով ուրիշ Մայսրն ձեւնապակեայ իրերու, առանց սակայն անոնցմով ակելի հետաքրքրուելու: Տարակոր չունիմ թէ հոս ու հոն զեռ կը գտնուին կտորներ, որոնք ինձի անձանօթ կը մնան: Եսահեկան եւ սակայն Հայ արուեստի պատմութեան համար մեծ կարեւորութիւն մը չունին, քանի որ իբր մեռակերտ եւ յաճախ իբր ծաղկում Հայկական չեն:


Վենետիկ, Ս. Ղազարի հաւաքածոյին մէջ ալ կը գտնուի ձեւնապակեայ փոքր թաս մը, որուն արտաքին կողմը կու շահեկան եւ լաւ գծուած զինանշան մը, ոսկեկար, կարմրագիծ եւ կապտագոյն: Զննապակեայ թասը շինուած է յօրնոգօթ տեսակէն: Զինանշանին վրայ կամարձեւ ձխտող եւ գլխատուերով կր կարգացուի. «ՆՇԱՆՔ ԹԱԳԱՌՈՐԱՆՆ ՀԱՅՈՑ», իսկ վարը՝ «ԹՎԻՆ 1244» որ անտարակոյս Հայոց թուականը ըլլալով պէտք է վերծանել Քրիստոսի 1795 թուականին: Ողբացեայ Առնակ, «Բագմավէպոյի մէջ 1918-ին իր հրատարակած յօդուածին մէջ կառկածն էր որ ստիկա Հայկական ձեւնապակիի նմոյշ մը կրնայ ըլլալ: Վաստակաւոր յախճապակագէտը պարզապէս սխալած էր:

Զննապակեայ միակ մեծութեամբ ընտրի թաս մըն ալ կայ իմ հաւաքածոյիս մէջ (Նկար թիւ 4): Պարս յԱ գեղեցիկ կերպով ու ճաշակաւոր զարդարուած ներսի շրթութունը նեղ ոսկեյատակ կապտագոյն ծաղկեկար, իսկ արտաքինը միայն շրթունքին զլխատառ ոսկեզիբ հայերէն յիշատակարանով, որ կը կարդացուի. «Ի ՎԱՅՆԼՈՒՍ ՎՈՐԱՆԵՍԱՆ: ՎԱՐԱՊԵՏԻՆ: ԱՇՏԱՐԱԿՑԻՈՑ: 1797»

Վրթմանն փարդապետ Աշտարակցիքէ մեղի հասած է Երեւանի Պետական Պատմական Թանգարանի թիւ 6796 «արծաթաջրած» սկիհ մը (արդեօ՞ք «սսկիջրած», Յ. Բ.) որ թանգարան բերուած է Աշտարակի սիրուն եւ գունարանման Կարմրաւոր եկեղեցիէն: Կը նկարագրուի իբր «Շատ գեղեցիկ, ուռուցիկ զարդերով բաժակը ոտքի հետ միանում է երկու գնդերի միջոցաւ, քանդակները պատկերում են հրեշտակներ եւ երկրաչափական ու բուսական դարդամոտիւններ (դարդաօճեր): Ուշագրու է արձանադրութեան կե-

կայն յարմար դաստիարակ Հոս ներկայացնել իբր նպատակ մը իմ ճենապակեայ կտորիս օտաւորին ինքնութեան: Որոշ է որ ճաշակաւոր մէկը եղած է եւ յարգուած՝ որ սկիհիչ եւ իմ ճենապակեայ անօթիս նման դեղեցիկ կտորներ ստացած է:

Այս ճենապակեայ կտորն ալ, որ շատ նորման է իբր նիւթով Ս. Ղազարի 1795 թուականով ամանին նիւթին, կը պատկանի Լօրսդօֆ տեսակին: Հակառակ յիշատակարանին, այս ալ Հայկական ճենապակիի նմոյշ մը չէ, այլ պարզապէս Հայու համար



Նկար թիւ 4:

տարուութիւնը: Ոտքի վրայ՝ մի տողով, Ընծայեցաւ, ի Յարութեմէ, ապա Միփայելեան, ի վայելս, Վրթման, վարդապետին, աշտարակցոյ, ի 1798: Ի Գափայ:» («Հայերէ՞ն Արձանագրութեամբ Ասպիկսեմբ»: Եւրինէ Մուշեղեան, Երեւան, 1964, էջ 78, թիւ 63):

Որքան որ սկիհը ճենապակեայ չէ, սա-

չինուած ճենապակեայ կտոր մը՝ Չինական աշխատանոցէ մը:

Թէ՛ դժադրութիւնը եւ թէ՛ յիշատակարանը կիսուածին տակ չեն, այլ վրան եւ թասին ներսի շրթնեղծրեան կապոյտ ծաղկումը ոսկի յատակի վրայ՝ ցոյց կու տայ մաշուածքի տեղեր:

Ինչպէս իմ կտորս ալ որոշ ցոյց կու տայ

(ի ՎԱՅՆԻՈՒՄ փոխանակ ՎԱՅՆԻՈՒՄ-ի եւ ՎՐՔԱՆԷՄ փոխանակ ՎՐՔԱՆԷՄ-ի), յիշատակարանները՝ թէեւ պատրաստուած են Հայերէ, եւ սակայն Հայերէն չգիտցող օտար ճեմապակեգործներ են որ ընդօրինակած են այս ԼՍՐԱՌՓ կամ Մայրաճ ճեմապակի կտորներուն վրայ: Ուրեմն Հայեր պատրաստուած ճեմապակեայ կտորներ դատած են եւ անոնց վրայ իրենց յղացած, շարադրած գինանշանները եւ յիշատակարանները ՅԵՏՈՅ գծել տուած են: Ասիկա պատահած է Մայրաճ գաւաթներուն վրայ ալ (Նկար թիւ 3), որուն գծապարզերը Մայրաճ նկարագիր շունին եւ նման են Կուտինաճայ յախճապակեայ սուրճի ամաններէն ոմանց գծածիւերուն:

Տարիներ առաջ տեսած էի Նիւ Եորք Հրեակաճառի մը քով (Պարսիկ) 1830 թուականը կրող եւ Հայերէն փակագրութեամբ ճաշանդանի ամբողջ սարքուածք մը պնակներով, ապուրի եւ մսեղէնի կափարէիէայ ամաններով, ԼՍՐԱՌՓ ճեմապակիով պատրաստուած: Ասիկա մեզ կրնայ ապահովցնել որ Հինէն Հայ մեծահարուստներու տուններուն մէջ կենցաղավար տանուգէրծեր չէին խնայեր իրենց դրամը՝ ճեմապակեայ ամաններէ ուտելու համար: Մեզի ծանօթ է Ջուլպայեցի Խոջայ Նազարի եւ իր որդւոյն Մաֆրազի յախճապակեայ ամաններուն սարքը, որոնց մասին նկարագրող աշխատութիւն մը Հրատարակեցի «Բազմալէպրի 1960 թիւ 7-8-ին մէջ:

Ճեմապակիի վրայ գործող օտար գործաւորները, Ձինացիներ, բնական է ստանց որ-եւ զժկամակութեան պիտի գծէին ըլլա՛յ խաչանիչ դիմանշան, ըլլա՛յ Հայերէն գիր՝ երբ իրենց ապագանք տրուէր: Անոնք չուենայով մահմետական աշխատաւորներու կոտական մոլեռանդութիւնը, անվարան պիտի պատրաստէին ու ամբողջացնէին տրուած ապագանքները քրիստոնեայ Հայերու կողմէ:

Հայ մեծատուն աշխարհականներու կենցաղավարութեան մէջ ճեմապակի, արծաթ եւ ոսկի սպասներու քով, իր տեղն ունէր: Արած Օլարիւս Հոլանդացի ուղեգիրը 1637-ին Սպահան Նոր Ջուղա Սեպտեմբեր

18-ին կը նկարագրէ ճոխ խնջոյք մը Հոլանդական ղեկապետին եւ իր անձնակազմին համար, արուած Խոջայ Մաֆրազի եւ երբոր՝ էլիաս Պէկի կողմէ: Խնջոյքի ընթացքին էլիաս Պէկ բերել տուաւ եօթը ճեմապակեայ գաւաթներ, շուրջով լեցուն եւ անոնց զարնելով փոքրիկ երկու ձողիկներով՝ ուտակց (Իմ «Ջուլպայեցի Խոջայ Նազար Եւ Իր Գերդաստանը», էջ 29ա):

Անտարակոյս խղճամիտ պրպտում մը մէջտեղ պիտի հանէ ուրիշ նման վայրութիւններ, Առ այժմ Հոս կարելոք չենք նկատեր ապացուցանել որ ճեմապակի մուտք գտած էր Հայ աշխարհակաջ մեծատուններու տունէն ներս եւ գործածուած:

Իմ նպատակս Հոս պարզապէս ներկայացրնել էր կարգ մը ճեմապակեայ իրեր, որոնք մեզի հասած են Հայերէն յիշատակութիւններով եւ որոնց ճեմապակիներու վրայ գոյութիւնը երբեք թելադրելու չէ մեզի՝ թէ այդ ճեմապակիները Հայկական գործեր են, Հայ արհեստաւորներէ պատրաստուած: Եահեկան է որ Հոս ներկայացուած գործերը անտարակոյս կերպով եկեղեցականներու պատկանած կտորներ են եւ այդ իսկ պատճառաւ դուրսէն ատենք կրցած են պահուիլ ու պահպանուիլ մինչեւ մեզի հասնելին: Ուրեմն իւրացում այս ճեմապակիներուն իբր Հայկական գործ՝ պարզապէս տգիտութիւն կրնանք սեպել: Այդ մասին որեւէ պնդում մեզ ծիւռաղելի պիտի ընէ օտար բանդէտներու սուղէ:

Անտարակոյս ըլլալու են ուրիշ նման կտորներ ալ Հոս ու Հոն օտարներու կամ Հայերու քով: Ատոնց յայտնաբերումը կըրնայ Հետաքրքրական ըլլալ, առանց սակայն բան մը ակնցնելու մեր բրուտապարծկան զարգացած արուեստին վրայ: Նոյն ստան կրնայ պատահիլ նաեւ որ դառնուի ճեմապակիի նմոյշ մը որ իրապէ՛ս Հայ արհեստաւորի մը ձեռքէն ելած ըլլայ, եւ այդպէսով Հայերն ալ ճեմապակեգործ ժողովուրդներուն արքին մէջ տեղ մը, թէեւ համեմատաբար:

Հոս շնորհակալութիւն Ամենապատիւ Տեղիչէ Պատրիարք Տէրտրեանին, որ Հանեցաւ թոյլատրել լուսանկարել ու Հրատարակել Երուսաղէմի վերոյիշեալ երեք ճեմապակի կտորները:

Ծ. ՔԻՒՐՏԵԱՆ